

Արդ, ի մի ամփոփելով ցարդ ըսուածներն, կը յանգիւնք հետեւեալ եզրակացութեան. Լուսինայի հրամանին տակ ունէր Ա. Կարապետեան երկու լեզուներն, ու մնացեալ երեքին 17 վաշտերը. ընդ ամէնը 18.000 հետեւակ, 3000 հեծեալ եւ 1000 թիթեւազէն:

(Շարունակելի:)

Հ. Գ. ԳԱՐԱՍՓՈՒԵԱՍ



### Զ. ԳՐՐՈՒ ԿԵՄԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Հայոց պատմութեան մթին շրջաններէն է Զ. դարը, եւ այդ մթութիւնը բնականաբար ազդեցութիւն կ'ընէ նաեւ Հայ մէն մի տոհմի, հետեւաբար նաեւ Կամարականներու պատմութեան վրայ: Մինչ Ե. դարու երկրորդ կէսին իշխող Կամարականներու նկատմամբ համեմատաբար մանրամասն տեղեկութիւններ ունինք, Զ. դարը մէկ թափով կարծես կը կտրէ պատմութեան թելը: Ե. դարու Մեծ Կամարականներու պայազղաները ճշգրտելու ի վիճակի չենք: Հայաստանէ դուրս գործող Կամարական իշխանները որքան ալ փայլուն դիրք բռնեն պատմութեան մէջ, կը մնան օտար, թէ ցեղաբանութեան անստուգութեամբ եւ թէ հայ հողէն բաժնուած ըլլալով: Հայ մատենագրութեան մէջ աստ անդ պահուած յիշատակները շատ անգամ պարզ անուններէ կը բաղկանան առանց նախընթաց ու հետեւորդ տոհմադրային լուսարանութիւններու: Սահակի, Ներսէսի եւ Հրահատի ժառանգներն ի լոյս հանելու բաղձանքէն եւ յոյսէն հրաժարելով ուրեմն՝ ի մի կը հաւաքեմ ցիրցան անուններ, որոնք Զ. դարու Կամարականները կը պատկերացնեն:

Զ. դարու Կամարական իշխաններու ամենահին յիշատակութիւնը կը գտնեմ Ներսէս Բ. ի 554ին գրած թուղթին մէջ: Հոն կը կարդանք՝ ի մէջ այլոց՝ «Զաւրակ ի Գղաւոնան» (Գիրք թղթոց, 74): Այնտեղ չի տարակուսիր այս Զաւրակը Կամարական համարելու եւ կը նոյնացնէ Անանիա Շիրակացոյ Զաւրակին հետ (ՀԱ. 1913, էջ 79): Այս վարկածին դէմ ոնեւ լուրջ առարկութիւն ընել կարելի չէ: Սակայն ինչո՞ւ տոհմանունը լուսած է: Սոյն նամակին մէջ գիտուած իրողութիւն է որ շատերը

յառաջ կը բերուին ոչ տոհմի անունով, այլ հօր կամ պապին: Զաւրակ ի Գղաւոնան՝ բացայայտիչ մը ունի, որ առաջին ակնարկին առեղծուածային կը թուի. տոհմի, գաւառի թէ՛ ազգի անուն է: Փոքրիկ սրբադուրսիւն մը կը բառնայ առեղծուածային հանգամանքը. Գրառնունակ կը կարգամ՝ Գազառնունակ, որով Զաւրակ կ'ըլլայ որդի Գազառնի մը, որ Զ. դարու առաջին կէսին ապրած ըլլալու է: Յայտնի է որ Գազաւոն՝ Կամարական անուն է:

Նոյն թղթին մէջ քիչ մը վար կը յիշուի՝ «Աստուածատուր Արշաւրեան», որուն մէջ մէտեմ նմանապէս Կամարական մը տեսնելու: Ստոյգ է որ Աստուածատուր անունը Կամարական չի հնչեր, բայց որոշ տոհմի մըն ալ առանձնսյատուկ չէ եղած երբեք: «Արշաւրեան» մականունը ապացոյց է տոհմի եւ հաւանօրէն կապ ունի Արշաւիր Բ. ի հետ, որ Աստուածատուրի պապը կրնայ եղած ըլլալ: Կամարական տոհմէն երկու հոգւոյ յիշատակութիւնը զարմանալի չէ, քանի որ ուրիշ տոհմերէ աւելի թուով անձեր կը գտնենք սոյն նամակին մէջ: Հարց է, թէ այս երկուքէն ո՞րն էր տանուտերը: Կարգէն դատուող Զաւրակի (Զաւրակ) կը պատշաճի տանուտերութիւնը, իսկ Աստուածատուր լոկ իշխան էր: Ինչպէս կը հետեւի բոլոր անուններէն յառաջ դրուած «Իշխանք» տիտղոսէն:

Մինչ Գազաւոնէ կամ Աստուածատուրէ մնացած ուրիշ ո եւ է հետք կը խոստովի մեր աչքերէն, Զաւրակ կը յայտնուի իբր Զ. դարու Կամարականաց կարկառուն դէմքերէն մին: Գունոյ ապստամբութեան եւ հետեւորդ կոիւններուն մէջ է, որ նա իր անհատական կորովով փայլած է իբր զօրավիզն Մամիկոնեան Սպարապետ եւ 571ի աղգային-կրօնական շարժման պարագլուխ՝ Վարդանի: Եթէ 572ի անցու դարձերն ալ Ղազար Փարպեցոյ նման մանրապատում եւ արժանահաւատ պատմագիր մը աւանդած ըլլար, անշուշտ երեւան պիտի գային Ե. դարը յիշեցնող դրուագներ՝ Մամիկոնեան-Կամարական գործակցութեամբ գոյացած: Գժբախտաբար զուրկ ենք այսպիսի հեղինակներէ: Հայ եւ օտար պատմագրութեան մասին (տես՝ Այնինքանի՝ Գժբախտաբարկիստ գործը՝ Գունոյ 572ի ապստամբութիւնը եւ յաջորդ տասնամեայ շրջանը՝ ՀԱ. 1913, էջ 62—64՝ աղբիւրներ. 64—71՝ իրողութիւնն ըստ Յովհ. Եփեսացոյ. 72—80՝ ծանօթութիւններ) Կամարական գոյծակցութիւնն ի սպառ կը լռեն: Ասոնց հակառակ



573/574ին՝ Մծբնի առջև: Բայց նկատի առնելով փախուստի դիմող բանակին ուղղութիւնը՝ դժուար է կռիւս Մծբնոյ առաջ մղուածին հետ նոյնացնել: Բանակին թիւն ալ տարակոյս կը ծնուցանէ: Մէտ եմ Խաղամուխեաց դաշտին վրայ մտածելու, որ կը գտնուէր « առ սահմանօք Փարգաստանի » (Չամչ., Բ. 286, ցանկ՝ 153), եւ որ պարտեալներուն փախուստը դէպի Նախաճաւան հասկանալի կ'ընէ: Հոն կը զարնուէին Հայք ու Պարսիկք, եւ վերջինները « անհնարահին հարուածովք մաշէին ի սուր սուսերաց » (Սեբ. 26, Յ. Կաթ. 37):

Այսչափ ծանօթ է Զաւրակի մասին: Արդեօք նա՞ ալ անոնցմէ էր, որոնք « գնացին ի ծաւայութիւն Յունաց »: Շատ հաւանական է, որովհետեւ ինքն իբր Սուրենի սպանիչը՝ բոլորովին անապահով եւ վտանգալից հող ունէր իր ոտքերուն տակ՝ պարսկական բաժնին մէջ:

Կամսարականաց Զ. դարու պատմութեան նկատմամբ անդրագոյն տեղեկութիւններ կը թուի պահած ըլլալ Յովսիա հեղինակը, իբր Զ. — Է. դարէն, իր՝ « Թաթուլ, Վարոս եւ Թովմաս », գրութեան մէջ (հրատ. Ալիշան, Հայաստանում, Պատմիչք, էջ 155—157): Խորագրին համաձայն՝ գրութեան առիթ եղած է Վարազդ Գաբեղեան, թերեւս այն՝ որ 554/555ին Ներսէս Բ. ի թղթին մէջ կը հանդիպի Վարազ Գաբեղեան ձեռով (Գ. Թ., էջ 74): Զարմանալի հակադրութեամբ Ալիշան, որ այս նոյնացումը կ'ընդունի (Պատմիչք, էջ 156), Յովսիայի պատմութեան մէջ յիշուած Վարազտիրոցի մը նկատմամբ եւս կը դիտէ՝ « Թուի նոյն ինքն այս պատմութիւնս խնդրոյն ի Յովսիա » (Պատմ. 427): Ալիշան մտադիր չէ եղած սակայն, որ գրութեան մեկնասը՝ Գաբեղեան է, բայց ոչ՝ Պատմութեան Վարազտիրոցը:

Պատմական գրուածքիս հետեւեալ տեղիքներն ըստ երեւութին կը շօշափեն զմեզ զբաղցնող տոհմը:

Էջ 427. « Եկն Վարազտիրոց իշխանն Բագրեւանդայ եւ Արշարունեաց, որ ի բանաստեղծացն Սպարապետ անուանիւր, մեծ տօնախմբութիւն կատարեաց, առատաձեռն ողորմութեամբ միտթարէր զաղքատս, եւ զԲիղբուջ ծննդեան գեօշ սրբոյն (Թաթուլ) տայր ի վանսն՝ հաստատուն կառուով, եւ եղեալ զկտակն ի վերայ տապանի Սրբոյն՝ ասէր. Սուրբ Ճգնաւոր, մի թողուր զանարժանս յօգնականութենէ քու մէ, եւ զքո հայրենի գեօշը՝ քեզ եմ աւանդեալ, եւ ի թէ դք հակառակ կայցէ՝ դու լեր վրէժինդի »:

Պատմութեան ընթացքէն կը տեսնուի, որ ըստ նաստեղծներէն երգուած ու հռչակուած այս Սպարապետը « յելս Ե. դարու, կ'ապրէր (Ալիշան, Այր. 55): Հաւանօրէն ասոր որդին է 554ին յիշուած « Աշոտ ի Վարազտիրոցեան », (Գիրք թղթոց, 74): Թէ սոյն անձը կամսարական չէ, բացարձակապէս ստոյգ է ոչ լոկ անունէն այլ նաեւ տոհմանուն անուանէն: Յովսիա ուրիշ անուններու մօտ չի մտնար « կամսարական » յաւելուածը, ուստի հոս եւս զանց չէր աւնուր, ի թէ Վարազտիրոց նոյն տոհմին պատկանէր: Տարակուսական կը գտնեմ Տէր « Արշարունեաց » պարագան, որովհետեւ յելս Ե. դարու յայտնի են Տեարք Արշարունեաց թէ Ղաղարէ (Ներսէս) եւ թէ Գիրք թղթոցէ (Սահակ):

Էջ 429. « Գայր եւ իշխանն Բագրեւանդայ եւ Արշարունեաց Աշոտ որդի Սմբատայ ի վանքս, եւ տայ զԾնօտկոյս, հաստատուն գրով, եւ Ղոսկոյն ի Վանգոյս, ի պէտս վարդապետացն՝ որ զգրչութեան արուեստն ունէին, եւ զսուրբ գիրսն յօրինէին, որք էին երեսուն եւ վեց վարդապետք »:

Սոյն Աշոտը՝ ըստ պատմագրին կ'ապրէր Յովհաննէս Բ. կաթողիկոսէ վերջ, ուրեմն Զ. դարու երկրորդ կէսին (Ալիշան, Այր. 55): Վերոյիշեալ պատճառով ասոր կամսարական ըլլալն ալ առ նուազն երկբայական կը համարիմ: Իսկ « Արշարունեաց », յաւելուածին պատմական արժէքն ուրանալու դրական հիմ մը չունիմ: 507էն մինչեւ Է. դար՝ Արշարունեաց անունը իբր յորջորջանք յայտնապէս կամսարական իշխանի՝ ոչ մէկ տեղ գործածուած կը գտնեմ: անհնար չէ մտածել, որ մեզի անծանօթ պատճառներով Զ. դարուն սոյն գաւառը կամսարականներէն անցած ըլլայ ուրիշ տոհմի մը, սոյն պարագային՝ Բագրեւանդայ տէրերուն, եւ միայն Է. դարու Մեծ Ներսէսներուն ժամանակ վերստին իր նախկին տէրերուն վերագարձուած:

Յովսիա միայն մէկ կամսարական կը յիշէ իբր այսպիսի, էջ 429. « Գաւիթ իշխանն կամսարական շինէ զտեղին (փոխման Վարոսի), անուանելով զնա Գտկոյ վանք, եւ զհեզ գեօշ ի Բագրեւանդայ՝ հաստատուն գրով տայ ի վանքն, եւ ի Հորզնաց հարիւր կայթ հաց եւ հազար փառ գինի »: Այս գէպքը պատահած է Վարոսի մահէն վերջ՝ Զ. դարու առաջին կէսին: Գաւիթ կամսարական այլուստ ծանօթ չէ:

Յովսիայ գրուածքը կամսարականաց պատմութեան վրայ ունէ լոյս չի սփռեր: Անոր վրայ յեցած կարելի է միայն մակաբերել, որ Զ. դար-

րուն փոփոխութիւններ տեղի ունեցած են հո-  
ղային տէրութեան մէջ, բայց ստոյգ մանրամաս-  
նութիւնները կը մնան միայն մէջ:

Զ. դարու առ այժմ մեզի ծանօթ կսմնա-  
րականներն են ուրեմն՝ Գազաւոն, Զաւրակ, Աս-  
տուածատուր եւ Գաւիթ:

Հ. Ս. ԿՈՊԵՆ



### Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

## ԲՆՈՒՆՈՍԱԿԱՆ ԳԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

### ՅՑՅԵՐԷՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒԻ ՄԵՍԻՆ

(Շարունակութիւն):

#### Գ.

10. — Աւելի տարօրինակն այն է որ իրօք  
աւելի միակերպութիւն կայ ուրիշ բառախմբի մը  
մէջ, բայց ճշդիւ այս բառերն անճշդութիւն կը  
մտնեն, որ ի հարկէ իւրաքանչիւր լեզուի մէջ  
պարունակեն եւ սրբագրուելու են: Այս բառա-  
խմբի բերկրախօսական կարեւոր բառերէ կազմուած  
խումբն երկրախօսական կարեւոր բառերէ կազմուած  
բառերն են:

Երրորդակարգի («երրորդական կազմութիւն»  
դերմ. Tertiär) այլեւայլ ստորաբաժանումներն  
եւրոպական լեզուները կը բացատրեն միեւնոյն  
աւարտով, որ ի հարկէ իւրաքանչիւր լեզուի մէջ  
ինքնուրոյն արտասանութիւն եւ երբեմն ուրոյն  
դրութիւն ստացած է. — օրինակ ՂՎ. éocène,  
դերմ. այժմ Eozän. Արդ ք. miocène բառին մէջ,  
չոր «ձեռքաձեռնակային դար» կը թարգմանէ, կար-  
գարացընէ այս փոխադրութեան Լիէլի (Lyll)  
կրպանական դասաւորութեան երրորդական կարգի  
տուեալ լինի միջին ժամանակի երրորդական կարգի  
դեմոն, ընդ մէջ նորաբաժանային ժամանակի (éocène)  
եւ յետժամանակային դար» (pliocène) եւ կը  
յաւելու թէ ոմանք երկուքի բաժնել ուղեցին  
«միջամանակային»ը եւ «վաղագոյն» (plio-  
oligocène, եւն (Տմտ. Բ, 94): ք չունի pli-  
ocène, զոր չունի նաեւ Լ, որ դարձեալ չունի oli-  
gocène բառն ալ: Իսկ միւսները Լ. փոխադրած է՝  
«նորաշաղկապային, նորայգային» (éocène) —  
(miocène) — նորթանոյ (pliocène): Սակայն Լ

ունի ուրիշ բառ մը՝ Paléocène, այն աստիճանը  
զոր նոր երկրաբաններէն ոմանք կ'աւելցնեն երրոր-  
դակարգի մէջ «նորաշաղկապային»էն յառաջ: Եւ այս  
միակ բառն է՝ որ ուղիղ փոխադրուած է «չնաւոր»:

Լուսինեանի միւս բառերէն գոնէ մաս մը կար  
արդէն ուրիշներուն քով: Ս. գրած էր արդէն  
նախնային, ձեռնային եւ նորաշաղկապային:  
Եւ ճշդիւ այս  
բառերը կը դործածէ նաեւ Ե՝ ուրիշ երկի մը մէջ,  
երրորդակարգեան գետնները կոչելով՝ նախնային  
քեթին (terrain éocène) ձեռնային գետին (t. mio-  
cène) եւ նորաշաղկապային գետին (t. pliocène):

Վերջապէս Զ, որ չունի oligocène բառը,  
միւսները կոչած է՝ նախ անգղ. eocene «բնային»,  
նորաշաղկապային» (— այս՝ թերեւս լոկ տպագրական  
անճշդութեան թիւն է եւ ըստու է բուն «արշալոյս»,  
նորաշաղկապային» գոնէ — ինչքան աւելի յարմար կ'ըլլար  
քան — ինչքան): Իսկ անգղ. miocene գրած է Զ  
քան — ինչքան): անգղ. pliocene «նորա-  
շաղկապային (ըջան)» — անգղ. pliocene «նորա-  
շաղկապային» եւ անգղ. pleistocene «անորթանոյ»:

Արդ խնդիր չկայ թէ ք. փոխադրութիւնը  
անյարմար են եւ անճշդերն: Լիւսին ճշգրիտ չեն  
նաեւ միւսները, — միակ բառ մ'ի բաց տուեալ, —  
եւ առհասարակ ընդհանուր իմաստով բառեր են,  
եւ առհասարակ մէկ մասը դործածել ալ կարելի  
եւ եթէ ասոնց մէկ մասը դործածել ալ կարելի  
ըլլայ թերեւս, չեն ներկայացընէր այն գաղափարը՝  
զոր բացատրել ուզած է դիտութիւնը ստեղծելով  
վերջին լեզու եւր. բառերը: Անճշդութիւնը յայտնի  
է անից որ mio- երբեք չի նշանակեր «միջին» եւ  
plio- նոյնպէս ամենեւին «նոր» չի նշանակեր: Բո-  
լորովին տարբեր բան են երկրախօսական հին,  
միջին եւ նոր դարերը, որոնց զիտական բառերը  
բարեբախտաբար ընդհանրապէս ճշգրիտ փոխա-  
դրուած են գրեթէ ամենուն քով: Եւ արդէն

1. Հ. Շ. Սաֆարեան, «Երկրաբանութիւն», էջ 140:  
2. Հ. Ս. Երեմեան, Բառագիրք գործնական գիտու-  
թեանց (Վենետ. 1900) էջ 689:  
3. Նոր-Գար կամ Նորաշաղկապային դարաշրջան, Նոր-  
աշաղկապային (Kénozoïque, գերմ. Känozoikum,  
Neozoikum) կը պարունակէ (վերին վար չառնելով) Չոր-  
րորդակարգին ու երրորդակարգին իրենց ստորաբաժանումները:  
Բայց — Միջին-Գար կամ Միջնաշաղկապային դարաշրջան,  
Միջնաշաղկապային (Mésozoïque, գերմ. Mesozoikum) կը  
պարունակէ կալիք, Յորաս եւ Տրիաս կազմութիւններն:  
Իրենց ստորաբաժանումները — Չին-Գար կամ Չինաշաղկապային  
դարաշրջան, Չինաշաղկապային (Paléozoïque, գերմ.  
Paläozoikum) կը պարունակէ Պերմ, Ամուր, Գետն, Սի-  
բիր, Կամբրիան եւ Նախկամբրիան կազմութիւնները:  
Վերջինս («նախկամբրիան») կը կոչուի նաեւ Արխային-Գար-  
ային (Eozoikum), — Նախժամանակ (գերմ. Archäikum)  
նախ (Eozoikum) բառ չունի նաեւ Լ (որ garchaique կը  
իւր երկրախօսական բառ չունի նաեւ, հին) — Իսկ  
միւսն միայն «վաղնշական, վաղնշաղկապային» — Իսկ  
թարգմանած է անգղ. archaean (գ.) «չնաւորան երկրա-  
բանական, անգղ. archaean «չնախկանգոյնային», որով կը  
բանական, անգղ. archaean «չնախկանգոյնային», բառին հետ:  
չփոխութիւն palaeozoic «չնախկանգոյնային» բառին հետ: